

# Գ Ր Ա Կ Ո Ն Փ

Վ. Ի Ր Գ Ի Լ. Ի Ս Ս Ի «Ե Ն Է Ա Կ Ա Ն» Ե Խ

Գ Ո Ւ Ւ Դ Ո Ւ

«Իիոնուհի մօրս եւ սկըսած ձեռնարկիս  
Նըպաստաւոր դից նըլէքներ կ'ընէի,  
Եւ երկնարնակ աստուածներուն արբային  
Կը զոնէի՛ ափը՝ զուարկ մը ճերմակ:  
Հողաբըլուր մը կար հոն մօտը գէպօրով  
Արուն զագաթը կային խիտ խիտ թուփեր  
Չըմնին ւանասամոլ մըրտնեւոյ:

Եր մօտենամ այն մացապին, կը ջանամ  
Կանան թրփիկ մ՞ հանեն որպէ՞ս զի ծածկէմ  
Դալարագել սաղարթներով սեղանին:

Եւ անա հրաշ մը սոսկախ և աննաւ:  
Արջի թուփէն զոր կը հանեն կարճովին՝  
Կը կաթկըթին արփնի սեւ սեւ շիթեր  
Եւ կը ներկեն զետինին աղոտո թիժերով.  
Անդամներու մէջ ցուրտ սպասու մը սոլաց,  
Վախէս արինըս սառեցաւ թանձրանած:  
Կըրկին՝ ուրիշ թուփէ մըն ալ կը փոքանմ  
Ճապուկ ուղէջ մը գրբընել, որ հրաչքին  
Հետազօտիմ զաղտնածածուկ պատճանին:

Այն ուղէչէն ալ կը հոսի սեւ արին.  
Մըրքէս հազար բան կ'անցրնեմ. կ'աղաշեմ  
Անտառային թաւէրժական հարսներուն  
Եւ Գրազիեան հօրն՝ որ է պես պահապան  
Թրակեան բերրի դաշտավայրին՝ որ բարի  
Եւթ մունինայ տեսիլքն ու զոյժն անհետեն:  
Բայց երբ երրորդ թուփին վըրայ յարձրկած  
Բուլոր ուժովով՝ յեղուցած ծունկըս հողին՝  
Զայն կը փորձեմ քաել բանին արմոտէն,  
Ըսէմ, լըռէմ, շըրմին խորքէն կը լըսուի  
Ողորմ հառաչ մ՞, եւ այս մ՞որ ինձ կը գոչէ.

«Իիշու զիս, ով ինէսա. զի՞ս չուառականս  
Կը բըզգբան. ալ ինըայէ թաղուածին:

Մի՛ քու ձեռքիրդ ամբիթ պլղծեր սնիրով.  
Զի՞ս ալ Տրոյան ծընաւ, օտար մը չիմ քեզ,  
Եւ ծամին կողը չէ աղբիրն այս արիան:  
Ո՞՞նէսա, փախի՛ր անզութ այս երկրէն,  
Այս զօշաբաղ ափունքներէն փախիր դուն:  
Ես Պորդորն եմ. երկաթեայ սլաքներու  
Հունձք մը զիս հոս գետին զամեց ու ծածկեց,  
Եւ եղաւ խիտ մացառ մը սուր տէգիրու:

«Տարուամ երկիւր մ՞այն ատեն միափըս նընչեց,  
Պազած մնացի՛ք գար կըրտեցայ, եւ մազէրս  
Տընկըւեցան, ձայնըս կոկորդս մընաց,  
Ալբախտ Պրիամն այս Պոլիդոր իր որդին

Գաղտուկ զըրկեր էր մեծաճոխ զանձերով  
Թըրակիոյ թագաւորին, որ անոր  
Խընամ տանի, կըրթէ, երբ ալ վըստահ չէր  
Դարդանական զէնիքրուն վլայ, եւ ֆալաքն  
Ամէն կողմէ շուրջ պաշարուած կը տեսէր:  
Երբ Տեւկրացւոց գոյծն ըսկըսաւ ձախ երթալ  
Եւ կամանինի եւ յաղթական զէնիքրուն  
Կողմը կը ծոփ ժանան եւ ժըմիրին թագաւորն,  
Եւ ոսրի տակ առած օրէնք՝ իրաւունք  
Պատունիին կեանին եւ ոսկին կը շորթէւ  
Մահացու սիրան ինչ բանի չէ՞ս մրդէր դուն  
Ո՞վ ամսպարից եւ անիծեալ ֆալց ոսկիոյ:  
Երբոր սոկումն ոսկորներէս մեկնեցաւ,  
Աստուածահրաշ տեսիլքն իսկոյն կը պատմմ  
Ժողովուրդին ըմտրական մեծ պետրոն,  
Եւ նախ իմ հօրս, եւ կարծիքին կը հարցնեմ:  
Ամէնին ալ մի՛ եւ նոյն մըրքին վըրան են.  
Ա, ին բքէիքուր երկրէն մեկնիւ, թողլքել  
Պղղծալազախ եւ հիւրագրուտ այն ափերն,  
Յանձնել նաւերն հարաւային հոփերուն:  
Պոլդորի թագման հանդէսը կ'ըննենք,  
Կը շիններ բարձըր գերեզման մ՞ հողակոյոյ,  
Կը կանզնինք իմ ուրուականին բազիններ  
Սուզի՛ հապոյշ երիգով, սեւ նոսիով,  
Եւ անոնց շորջը կը չային ներարձակ  
Տրովունիներ՝ սովորութեան համեմատ:  
Կը հեղունք եղկ կաթի գուշէ բրումիրագէզ  
Եւ զոհի սուրբ արինէն լի բաժակներ,  
Եւ կ'ամփոփնք գերեզմանին մէջ հոգին  
Եւ բարձրածայն կերջին անզամ կը կանչէնք:  
Ցեսոյ հազի վըստահութիւն շնչեց ծովի  
Եւ հովի ազատ հանդարտ ձրգեց ալիքներն  
Եւ մոզ կանչեց Հարաւան անուշ իր չունցով,  
Նաւերը ծով իշշուցին ընկերներու  
Ակունքն իրենց խուռան ամբոխով ծածկելով:  
Նաւակայքէն ելած առաջ կը մըրգուինք,  
Պաղպա, երկր կը կորսրւին մեր նորին:

Ա Ր Գ Ե Ա Զ Ք

Ակիններուն մոլուցքներէն անձնապուրծ՝  
Էլլարոփատեան ափունքը զիս կ'ընդունի:  
Հելլէններէն ըմտրոփատեան կը կոչուին  
Ցոնիկական մեծ ծովուն այն կըզզիներն,  
Ուր կը բնակին անազորյոյ կելենովն  
Եւ միւս Արաբեալք, յորմէնեաէ գոցուեցաւ  
Անոնց դիմաց փինէական արքունիքն  
Ու թողուցին նախկին սեղանն ահաբեկ.  
Աստուածներուն զայրութն երբէք չըհանեց  
Ընտիւական ալիքներէն ասոնցմէ՛

Աւելի գարշ, զազրաթորմի ճիւաղներ,  
Ոչ աւելի զարհուրելի պատուհաս.  
Ունին դէմքեր օրիորդի՝ քըսնելի՝  
Այս թըզուններն, և ձեռութելի ճապուաոր,  
Եւ փորքքուք մը քասփնլի եւ մախից,  
Եւ երեսնին միշտ զալկահար է քաղցին:  
Հաղի մըրուած էինք մնեք հոն նաւակայրն  
Եւր գաշտերուն մէջ նախիրներ կը տեսնենք  
Գէր կաներու անապաշնորդ, ցիրուցն,  
Եւ մարգերուն միջն հօրան մ' այժերու:  
Անոնց վրայ կը յարձակինք զէնքերով,  
Եւ կը կանչելիք Դիրոն եւ միւս աստուածներն  
Որ աւարէն իրենց քաֆինը առննն:  
Կոր ափին վրայ լայն փրուցներ կը սըբունք  
Եւ կը սկըսինք համեղաւած ճաշ մ'ընել:  
Եւ անա յանկարծ վըրանիս կը վրաթին  
Լէնոներէն պի դժ Ալպեայք անեղ թիշխներով.  
Կը բարախն թեւենին մն'ժ շառաշմար,  
Կերակուրները կ'ապշոպեն, կ'ազտուեն  
Սնկան, փրաց իրենց զազիր հրագումով,  
Եւ ձրգելով սուր' մահագոյժ կրոիչներ  
Կ'արձէնն հոտ մը նողակի' ժահարոյր:  
Քիչ մ' հեռուն խորշ մը կար' մնեն հոն կը քաշունք  
Եւ խորափոր ժայոի մը տակ' ցանկըւած  
Խիս ծառէք եւ անթափունց շուքերէ'  
Երկրորդ անգամ կը պատրաստենք սեղաննիս,  
Եւ կը գառենք բագիններուն վրայ հուրու:  
Ահա զարձեալ մութ, անծանօթ խորչերէ  
Կը հասնի հոյլը կարկաչու եւ զազիր,  
Կը թըռչի մեր սեղաններուն չըրս բոլորն  
Եւ լորձունքով կերակուրնիս կ'աղտեղէ:  
Ընկերներուս հրաման կու տամ այն ատէն  
Որ զէնքերնին առննն մըզն պատերազմ  
Ան զգունելի եւ վատչը էք ազգին դէմ:  
Մէկ խօսրս երկուք ընել չեն տար, կը ծածկն  
Խոսերուն մէջ իրենց սուրերն, ասպարներն,  
Հաղու անոնք կը խոյանան դէս ի վար  
Եւ կը հընէք կոր ափին իրենց շաշխնու,  
Անմիջապէս նըշան կու տայ Միհենոս  
Դիտանցին ծայրէն զոգուն պրզինաով.  
Եւ ընկերներս կը յարձէկին առնոնց վրայ.  
Նորօրինակ այն կրուտով կը շաման  
Վիրաւորէլ պիզծ թըզունները ծովու.  
Բայց յն կընար ծըռել իփտուրն իսկ անոնց  
Թող թէ անոնց թիկուններուն վէլքեր տալ.  
Կը սըրանան թափանակի փախուսով  
Դէս ի երկինք, կիսակեր որսն եւ իրենց  
Զազրաթորմի եւ զարչ հետքերը թողլով:  
Լոկ կէնենով բարձր ժայոի մը վըրայ  
Թառած մընաց' վատախտարակ գուժարկու,  
Եւ կուրծքէն այս զըժընդակ բօթն հընչեցուց.

«Աւմեղոննան դուք զաւկըններ, չի՞ բաւեր  
Որ սպաննեցիք մնը երինջներն ու եզներն.  
Արդ կըսուի՞ ալ կը պատրաստուիք մնզի գէմ,  
Ու կը ժըպրհի՞ քզմոց վանել հալածել  
Մին հայրէնի պետութինէնի. այդպէս հա՞.  
Ուրեմն դուք մըտիկ ըրէք խօսերուս,  
Եւ զանոն էն դուք դրոշմեցէք ձեր մըտքին մէջ.  
Ինչ որ պատմեց ամենակալն Արամազդ  
Ապողոնի, եւ Ազողոն ալ ինծի,  
ի՞ս ամենէն սարսափելի կատաղիս՝  
Զայն ահա ես պիտի գուժեմ յայտնեմ ձեզ:  
Նրապատակնիդ իտալիա երթալ է.  
Ազաշիկ հովերուն հոն պիտ' հասնիք,  
Նաւակայքէրն անոր զգձեզ զնդունին:  
Բայց չըկըրնաք պիտի պարիսպ քաշէլ դուք  
Չեզի տըրուած քաղաքին շորչէ՛ մինչէ՛.  
Որ ձեր մեզի ըրած եղէ՛ն ոճիքին  
Զըլուծէք վրէժն, եւ մըրուակուած սուր սովէն  
Զընածիւթէք, չըկըրծէք ձեր սեղաններն»:  
«Ծսու, թըսաւ սրաթէ՛ անտառը մըտաւ:  
Ընկերներուս արինն յանկարծ կը սափի  
Իրենց վախէն, վընատեցան ու վըլան.  
Ո՛վ ալ զէնքի, կըսուի վըրայ կը նորհի.  
Կը հրամայեն ալոթքներով, ծօնիրով  
Արպեաներէն խաղաղութիւն պաղատիլ.  
Ի՞նչ ալ ըլլան՝ աստուածուիչ, թէ գրծնէ  
Եւ աղծապիղ չարագուչակ թըզուններ:  
Հայոն Անքիսէ՛ բազկատարած' կ'աղաչէ  
Ափունքէն մնե աստուածներուն, եւ անոնց՝  
Կը պատուիք արժանաւոր նրէշներ.

«Ո՛վ աստուածներ, արգիլցէք այն սաստերն,  
Ո՛վ աստուածներ, հեռացոցչէք այդ արկածն,  
Հաշտուեցէք, պանցէք ազգն իրկիւզած»:  
«Կ'ըսէ, հրաման կու տայ շուտով վըրցըննէլ  
Չըլւանն ափէն եւ թուղցնել պարաներն,  
Ալազամունները կը ձրգոին հոգմուույց,  
Եւ փըրփարէզ ալիքներուն ծայրերէն  
Կը վազգզնէնք կ'երթանք դէպ ուր ուր տանին  
Մէջ հոտոսին շունչն եւ նաւին զեկավարն:  
Ալիքներուն մէջ կ'երեւան Զակինթոսն  
Անտառախիտ, Գուլքիթոն եւ Ալմոս  
Եւ հերիտոն եթերանեմ ծայսերով:  
Իթակէի խարսկներէն պետութիւն  
Լայիրէսի եւ խանձարուրք ժանտաժն՛ւա  
Ողիսւսի՛ հայրայելով կը խուսնք:  
Եւ ահա թիչ վէրջ կ'երեւան Լէկատէնան  
Լէրան ծայրենին ամպածըրար, եւ նաւորդն  
Անաբերկ սարսափեին Ալպողոն:  
Աւ յոնքն հոն կը մօտենակ, նետէլով  
Առաջներէն իարիսի՛ դէպ ափ կը քաշննք  
Ետակողմերը նաւերուն, եւ ապա

Կ'ելենք կ'երթանք ղէպ այն քաղաքը փոքրիկ։  
«Մըտներք մեր ջըսուսացն երկրէն ներս,  
կը սըրբւինիք, Արամազդի զոհ կ'ընենք,  
եւ բագինենք կը վառենք ծօներով,  
եւ կը սարքնեք Ակտիական ծովափունքն  
իւսական խաղեր շըբեղ հանդէսով։  
Ուղեկիցներս մերկ մարմիննին իւզոտած  
Ըստ հայրենի սովորութեան՝ կը մըրցին  
իրարու հետ ըմբամարտիկ կովներով։  
Ուրախացած՝ զի կըտրեցին եւ անցան  
Արգիական այնչափ քաղաք, եւ այնչափ  
Թըշնամիներ՝ եւ ողջ առողջ մընացին։

«Իր տարեկան ընթացքն ըբեր էր արիիին,  
Եւ սառ ձրմեռ Հիւսիսային հովերով  
կը շարժըրիէր, կը զայրացնէր ալիքներու։  
Յաղթ՝ կըմբաւոր պըղընձակերս պէրճ ասպարն  
Որ կը կըրէր երբմըն մեծըն Աըսա,  
Դըրան վըրայ կը կախեմ այս խօսքիրով։  
Զաւս Եււս ԿաՊՏԵՅ ԱԱՂԹՈՂ, ՑՈԱՆԵՐԵՅ։  
Հրաման կու տամ նաւահանգիստը թողուլ  
Եւ ձեռք զարնել շուտ Թիերուն. ընկերներս  
կը ճնշեն ծովը մըրցելով, եւ կ'աւլեն  
Խոնաւական դաշտին ծուփերը փըրփուն։  
Քիչ ատենէն կը կորսուին մեր աչքէն  
Փէակեանց քարձըր դըզեակներն ամպաճեմ։  
Եւ քերկելով Եպիրոսի ափիէն՝  
Նաւահանգիստը կը մըտնենք Քաւոնիան,  
Եւ Բութրոտեան քարձըր քաղաքը կ'ելենք։

«Ապշեցոյիշ լուր մ'ականչնիս կը հասնի.  
Մնջ կը պատմեն թէ Գրիսմեան Հելենոսն  
Հելենական քաղաքներու կրայ կ'իշխէ,  
Ժառանգելով Լակիդեան Պիոսով  
Խիսանական ցուպն եւ անոր կողակիցն,  
Եւ տրովական ամեւսինի է անցիր  
Կըրկին անզամ Անդրումաքին։ Ապշեցայ,  
Բուռըն քափաք մը բոընկեցաւ կուրծքիս մէջ  
Հելենոսի հետ խօսելու, լըսիլու  
Պատուութիւնն այս զարմանալիք էպիքրուն։  
կը թողում ափ, նաւահանգիստ եւ տորմիդ,  
Դէպով նոյն օրք քազպին դրան առջիւ,  
Անսարի մէջ՝ նոր Սկամանդրի գետափոււկն  
Անդրումաք իր Հեկոտրը աճինին.  
Հանդիսաւոր թաղմանական զոհ կ'ընէր.  
Կանաներ էր զոյց բագինեներու միջն նէ  
Շիրիմ մը մեծ զալարազեղ բունծերով,  
Արծան իր յորդ արցունիներուն և սուզին,  
Եւ իր տրիուր, նըրէնինով ու ձայնով  
Թափուր շիրմին կը կանչէր ստուերն Հեկոտրի:  
իմ մօտենաս երբ նըշմարեց, երբ տեսա  
Զիս տրովական զինուզարդով շորջ պատուած,  
Կարծես տեսած ըլլար հըրէշ մ'ահոնի,

Զարհուուրեցաւ, եւ մարեցաւ վար ինկաւ.  
Ուսկորներէն փախաւ զընաց չերմութիւնն։  
Ինքինին հազիւ գըտած երկայն ատեն վերջ,  
«Ղուն ես, ըսաւ, աստուածորդի, ղուն, իրաւ,  
ինձ ճշշմարիտ պատզամարէր կու զս գուն.  
Կ'ապրի՞ս ուռն գեռ, կամ լոյսն եթէ կիսաստու  
Թողուց ըգեզեզ, Հեկառոն ուր է»։ Հետ կ'ըսէր  
Եւ հետ կու լար, կը լեցընէր վայրո ողբով։  
Ե՞ս ալ սաստիկ յուզուած՝ հազիւ թէ կըրնամ  
Բիրան բանալ եւ սահմըուկած ինզն կընոչ  
Քահի մը խօսք ըսէլ. «Կ'ապրիմ ես, այո՛,  
Բայց կ'ապրիմ կեանք մը վատախտար, գըժեն-  
[տակ].

Մի՛ երկեցայիր, տեսածդ ըստոյդ է, ես եմ։  
Ա՛զդ, եւ ինչ եկաւ գըլխուգ այնպիսի՞  
Ամուսինէ զըրկուելէտ վերջ, կամ թէ ի՞նչ  
Արժանաւոր բախտ մը եկաւ զրուած քեզ,  
Անդրումաքէ, ըգեզեզ ի՞նչպէս կոյնմ արդ,  
կի՞ն Հեկոտրի թէ Պիւսոսի ամուսին։

«Երեսը վար՝ նրաւ ձայնով մըրմինցեց.  
Ո՞ւ, կիներու մէջ երանի Պրիամեան  
Օրիորդին, որ գոհուեցաւ թըշնամոյն  
Շիրմին վրրայ, Ելիոնի բարձրաբերձ  
Պարիսպներուն ներքեւ, ու վրան իբր աւար  
Չըձգուեցաւ ոչ մէկ վիճակ, եւ ոչ ալ  
Յաղթոց տիրոջ ծոցը մըտա՛ գերունի,  
Հայրենիքին հըրկզումէն վերջ՝ տրիխ  
Խնձի կըտրել հեռաւոր շատ մը ծովեր.  
Արիւէսի ցեղին ժըպիրն խրուտանքին  
Եւ իր գոռոզ որդւոյն վաւաշ տափիսերան  
Հանդուրժեցի եւ գերութեան մէջ ծընայ:  
Ցիտոյ Լեռնա Հերմոնէն սիրելով  
Լակեպեմոն զինաց որ հոն կարգո՞ի.  
Ժառանգութիւն թողլով զիս ի՞ր աղախինն՝  
իր գերիին՝ Հելենոսի։ Բայց Որեստ  
իր հափառուած հարսին սիրով բոցավառ  
Եւ տանջրւած իր ոնիրին խուճապէն,  
Ցարձակցուած անդրգուչին վրայ յանկարծ  
Եւ հայրէնի բագինեներուն քով վրուեց  
Տապասս գետին։ Պիւսոսի այս սպանութեամբ  
իր աշխարհէն ժառանգեց մաս մ՛ Հելենոս,  
Եւ այն դաշտիր Քաւոնեան յորշորչէց  
Անուամբ Քաւոն Տրովացիին, եւ տըւալ  
Քաւոնիա անուն բոլոր այն երկրին.  
Եւ այս ըըլրան վրայ կանգնեց Պերգաման  
Եւ այս դրզեակին իւսական Բայց ի՞նչ բախտ,  
Բայց ի՞նչ հովեր ճամբուգ ընթացքն ուղեցին,  
կամ մը աստուածն ըգեզեզ մըզեց անդրսակդ  
Այս մեր ափիրն Եւ Յուլոսի կն ի՞նչ կ'ընէ,  
Կ'ապրի՞ս ան գեռ, կը ծըծէ՛ սիւքն եթերին,  
Զոր քեզ երբ վաղ իսկ Տրովան....,

Մօրկան կորուսան առթե՞ց իրեն շատ կասկիծ. Իր նենաս հայրն ու Հեկտոր իր քեռին կը ներշնչե՞ն անոր սրբատին զգացումնե՞ր Արիական եւ քաջութիւնն հինաւորց»:

Մինչ նէ լավով ինձ այս խօսքերը կ'ուղղէր Եւ կ'արձրկէր ի գուր երկայն հառաջներ, Պրիամոսի որդին զիւցազն Հելենոս Պարիսապներէն եկամ մեզի ընդ առաջ Մէծ բազմութեամբ, եւ իրենները ճանչացաւ Եւ նընդութեամբ տարած զանոնք արքունիք Ամէն խօսքին յորդ արցունիներ խառնելով: Կը յառաջնեմ, կը ճանչնամ փռըր Տրոյան Ու Պիրաման՝ մնձին ձեւով կառուցուած, Եւ անջրդի վտակը Քսանթոս անունով, Եւ կը զըրկէմ ըԱՀէական գրան չեմս: Իմ ընկերները ալ միապէս կը բերկրին Ներս մըսնելով այն բարեկամ քաղաքէն: Լայն սրահներու մէջ կ'ընդունի մնզ արքան. Արքունիքին միշեն դրուած է սեղանն Ռսկեփողփող ափսէներով, ու բրոնած Խառնարանները՝ կը ծօննիք Քակրոսի Ու կը պարպենք բազմախննոց խրախնանով...

Ս Ի Բ Ի Լ Լ Ա.

«Հոն հասնելով՝ կումչական քաղաքին Երբ մօտենատ ևաստուածային լիճերուն Եւ Աւենինան անստաններուն մնձագոչ, Պիտի տեսնես դուն մոլեզին քրումուին՝ Որ ժայռին տակ մարդոց բախտերը կ'երգէ, Տերեներուն յանձնելով տառն եւ անունն: Ինչ տաղ որ գրէ տերեններուն վըրայ կոյսն Իր այրին մէջ կարգան շարած կը ձըգէ: Անոնք իրենց տեղերն անշարժ կը մընան Եւ երեք չեն ելլեր իրենց կարգերէն: Բայց Երբ գրան բացուելուն հովը մնզմիկ Փրչէց ցրուէ այն տերենները քրիւուշ, Նէ անկէ վերջ բընաւ երբեք փոյթ չ'ըներ Այն գոպակոր ժայռին միշեն թոռչլառող Տերեւիկներն հաւաքելու, գընելու Իրենց տեղերն ըլլայ տերեւ, ըլլայ տաղ, Եկողներն ես կ'երթան առանց պատգամի Անիծելով Սիրիլային օթարանն: Հոն ընկերներըդ թէպէտե քըրթմընջնն, Թէպէտ հովերը բարեշունչ կանչն քեզ Ուռեցնելով առաջաստներդ ծալծալ, Եւ եփի սիրտ ուղիդ առաջ զարելու, Զըլլայ թէ գուն տրայութիւն ընելով Զըգես երթաս, գընա գրոիր Սիրիլան, Եւ աղացէ, իրմէ պատգամ թախանձէ. Նէ մըրտագիւր՝ իր իսկ բերնով, իր լեզուով Պիտի խօսի քեզի, քեզի բացատրէ խօսական ազգն, ըլլամի գուապներն

Եւ թէ գուն ինչ կերպով պիտի կարենաս Խոյս տալ եւ կամ գժուարութեանց հանդուրժել, Եւ պատուցած քենէ պիտի տայ քեզի Բարեյաջող ճամբրոդութիւն մ'անվրտանգ: Ասոնք միայն ներուած է ինձ յայտնել քեզ, Արդ գընա գուն եւ քու չըքնար գործերով Մինչեւ երկինք բարձրացուր մնձ Տրովական: «Բարեացակամ այս խօսքերէն վերջ հարցուկն Հրամայեց որ մեր նաւերը տարուին Բանուած փղոսկրէ՝ ոսկիէ ծանր ընծաներ, Տրուա նոյնպէս նաւերուն մէջ բեղցընել Վիրաւ արծաթ եւ Գոդոնինան անօթներ: Վերտ պահպանակ մ'եռահիւսակ ոսկիով Եւ սպաւարտ մը գեղաշուր՝ վարսագէղ Ցըցունքներով՝ զէնփէր զարդէր Պիլոսի: Հրաւ նոյնպէս ծերունի հօրս ընծաներ: Տրուա ձիեր, ձիապաններ, լըրացուց Պակասը թի քաշողներուն, հայթայթեց Միանգամայն ընկերներուս ալ զէնփէր: Եւ ահա երբ հրաման կու տար Անիսէս Նաւատորմին առաջաստները պարզել Որ յաջողակ հովերն ի գուր չըքթշեն, Ավողոնի գուշակն անոր կը խօսի Մէծ յարգանօք. «Ո՛վ Ասոդիկին գերապանծ Առաջաստին արժան գատուած Անփիսէս, Ո՛վ սիրելիդ աստուածներուն, Տրոյիոյ Կըրկնակործան աւերածէն պահպանուած, Աւսոնիան ահաւասիկ դիմացդ է, Առաջաստներըդ բացած հոն արտորաւ, Բայց հարկ է գուն քերես անցնիս շատ ափեր, Զի այն բաժինն Աւսոնիոյ՝ զոր քեզի Կը պատրաստէ Ավողոնի շատ հեռու է: Ո՛վ բարեպաշտ զաւակի հայր երջանիկ, Այլ եւ ինչո՞ւ կ'երկարեմ՝ քեզ կը բըռնեմ՝ Ցաջող Հարաւը մինչ զգեզէր կը կանչէ»: «Ոչինչ նըրաւած տեխրած յետին հրաժեխտէն Անդրումաքէն ալ կը բերէ ասոնչզործ Ուսկեճամուկ ճաճանաւուխտ ըզգիստներ, Եւ քրզամիդ մը փոխլացի՛ Յուլոսին, Արժանաւո՛ր ընծայ, Եւ նոյնպէս ուրիշ Անթիւ չըքեզ ճոխապանց կերպաններ, Եւ իրեն այսպէս կ'ըսէ. «Ո՛վ, ո՛վ մանկիկ, Նաեւ այս իմ ձեռագործներս՝ Հեկտորի Ամուսնակցին՝ Անդրումաքի՛ անսահման Աիրոյն իբրեւ յաւէրժական յիշատակ. Գուկիններուու վերջին ծօներն ընդունէ, Ո՛վ գու միակ պատկեր՝ որ ինձ կը մընայ Աստիանափս որդւույս. այգպէս էր բիրանն, Այգպէս էին աչքերն, այգպէս ձեռուըներն, Եւ արդ քեզ հետ պիտի ծաղկէր համատի»:

Թարգմ. Հ. Ա. Ղարենսան  
Երրորդ Գնիութ  
A.R.A.R. @